

ԹԱՐԳՈՄ ՍՐԲՈԶՈՒ ՔԱՀԱՆԱՑՈՒԹԵԱՆ ՅԻՍՆՈՄ ԵԱԱԿԻՆ Ա.ՌԹԻՒ

1972ին, երբ Թորգոմ Սրբազանի մէկ Յորելիանին առթիւ հրաւիրուած էի խօսելու, հետևեալ կերպով վերջացուցի խօսքս. — ոկը մաղթեմ, ի խօրոց սրտի, որ Աստուած երկար կեանք տայ ձեզի, Սրբազան Հայր, և դուք՝ անշեղ և անսայթաք շարունակէք ձեր ծառայութիւնը Ազգին և Եկեղեցին, նոյն ոգիով, միենոյն սկզբունքներով, և հասնիք ձեր Ասկեայ Յորելիանին:

Անաւասիկ հասանք:

Մաղթանքս առաւել քան իրագործուած է և Թորգոմ Սրբազան կը մտնէ հօթանասուն տարիքէն ներս ֆիզիքապէս առողջ և հոգեպէս զօրաւոր, անշեղ և անսայթաք շարունակելու իր ծառայութիւնը ի սէր մեր խոցոտեալ Ազգին և տարուերող մեր Եկեղեցին:

Ծատ բան կարելի է ըսել և բազմաթիւ անէքթուաններով համեմեալ վկայութիւններ ընել անոր անձին մասին. բայց անցնինք:

Պատրաստ եմ մեղանչելու այն ըմբռոնումին դէմ, ըստ որում հարսանիքի ատեն փեսայի թերութիւններուն մասին չեն խօսիր. բայց այստեղ լոռութեամբ պիտի չանցնէի եթէ անոր թերութիւնները որևէ կերպով վնասէին իր գործին և կոչումին: Բարեբախտաբար իր թերութիւնները կը փաստեն միայն թէ ա'ն ալ մարդ մըն է մեր ամենուն նման և չի գար տարբեր մոլորակէ: Եւ որովհետեւ չեմ խօսիր թշնամիի մը նման, փոփողութիւն է ծանրանալ անոնց վրայ:

Թորգոմ Սրբազան իր կեանքի այս հանգրուանին ինծի կը ներկայանայ երեք պլաւոր բաժանումներով.

— Բանաստեղծը,

— Հոգեսրականը,

— Մարդը:

Հոս նպատակս չէ խօսիլ այն նպատակին մոսին որ ան բերաւ մեր գրականութեան՝ Ծէն-Մահ ծածկանունին տակ իր

գրած քերթուածներով, որոնք պահպի Օրերց հատորին մէջ մտան քանի մը տարի առաջ, այլ կ'ակնարկեմ իր բանաստեղծ հոգիին, որ կազմուեցաւ Երուսաղէմի ոգեզէն մթնոլորտին մէջ: «Խենթա և տօքրաբան խենթութեանց» սիրահար հոգի մըն էր վաղ երիտասարդութենէն սկսեալ, որ յարգանոս անձրեսին տակ դուրս կուգար իր սենեակէն, ու կը քուլէր Սուրբ Քաղաքէն դուրս դէպի բլուրները, դէպի բնութիւն, սուլող հովերու երգը ականջին, և քանի մը ժամէն, թաց, խոնաւութիւնը սոկորներուն հասած, կը վերադառնար սենեակ, լեցունութեամբ մը որ յատուկ է բանաստեղծ հոգիներու: Տակաւին պատանի՝ անօրինակ տրտմութիւնը մը կար սրտին մէջ զոր բան ու բրիչ ըրտծ՝ կը փորձէր պեղել խորութիւնը կեանքին, Նոյն տրտմութիւնն էր որ կը մղէր զայն երգելու, կամ այլ գիշերներ՝ ճեմելու Արեղաթազի երկար տանիքին վրայ, մտածում մը մաքին, ուրիշ ատեն արցունք աշքերուն, որ կը յանգէր վերջապէս քերթուածի մը սկիզբին, և կը սկսէր աշխատուած, զուսպ և մաքուր հնչեակ մը, ուր ուժէն աւելի երազ կար, խորքին չափ կերպարանք, առատ քրտինք, և անխուսափելիօրէն տարտածութիւն մը՝ զոր գժուար չէ հասկնալ եթէ նկատի առնենք կաշկանդումները կոչումին: Որովհետեւ, էապէս խիզախի իր հոգիին մէջ այս տարտածութիւնը ուրիշ բան չէր քան տատամումը մտքին, կոչումէն պարտագրուած ամօթխուածութիւնը և, ինչո՞ւ չէ, փափկանկատութիւնը՝ այլապէս քաջ և նրբազգած մարդուն:

Զապուած և հարկադրաբար զապուելիք սէրեր և զգացումներ, սիրոյ խլրտում և խունկի բոյր, մոմի ու կանթեզի, լոյսի և ստուերի, չէն-մահերու տշխարթիք մէջ, սև վերտորուկուի սրսիւնը մի՛շտ հին մէջ, սև վերտորուկուի սրսիւնը մի՛շտ ականջին, դարաւոր վանքի մը, ինչպէս

և հինաւուրց խորունկ քաղաքի մը բնաւ կիչ, մայրիներու, նոճիներու և մանաւնդ աշտարակներէն յառնող զանգակներու մնադիրիով առաւել ևս միարին գարսածածած իր հոգին կրնա՞ր միթէ տարրեր ըլլալ և հեռու մնալ բանասեղծութենէ:

Ամէն պատանի երր կը քալէ զէպի երիտասարդութիւն, կրնայ բանասեղծական խլրտումներ զգալ, նոյնիսկ զրի տունել զանոնք այս բատկան է և վախճանաւոր, Թօրգոմ Սրբազնի բանաստեղծ հոգին սակայն շարունակեց մնձնալ ժառանգաւորացի սեղաններէն, սարկաւագութեան քովի ի վեր, նորած արեգայի, վարդապետի ապրումներէն անդին, մինչև եպիհակոպութիւն և Արքութիւն, նոյն իսկ Ամերիկայի մէջ, ուր կեանքի տեսակն ու իր պաշտօններէն յառաջացած տաղտուկը, ժամանակավաճառութեան և աճապարանքի աւելները սկսան արգելք հանդիսանալ ներհայեցող խոկումի, բանաստեղծներու յատուկ մտածախառն երազայնութեան, որ այս քան անհրաժեշտ է ընդհանրապէս ամէն սեղծածագործութեան համար, Ամերիկան այս տեսակէտով լինառակար հանդիսացաւ Ծէն-Մանիւ, ուր թէկ շկորսնցուց — չէր կրնար կորսնցնել — բանաստեղծի հոգին, սակայն երկրին արագընթաց թափը, յարձանաւոր, տաղտուկն ու ընդհանուր մթնոլորտը անտարակոյա ազգեցին որ ան ի լաւագոյնս չկարենայ արագրել, մանաւնդ երբ նկատի առնենք նուև պահանջները այս մնձ թնմին, որուն Առաջնորդն է ահաւատիկ քունինդ արքին ի վեր, Յարիբանտար բանաստեղծ հոգի մը չի մնանիր՝ այս կը նիբէնէ միայն Առաջնորդ նորէն արթնցուց է այդ հոգին իր մէջ:

Թօրգոմ Սրբազնի անձին միւս ընոյթը նովիւրականն է, Մինք յաճախ կը քննադատենք մեր հոգեւորականներուն անձն ու գործունէութիւնը, Յաւով կը նշնք այն գաղափարը թէ Համէն ասպարէզի մէջ գովելի մարդոց տոկուը եթէ տասնինդ է ընդհանրապէս, մեր հոգեւորականներուն մէջ այդ միջինը երկու տոկուը չ'անցնիր ըստ երեսյթին, Դուցէ ճիզգ է այս, Բոյց նկատի չննք առներ

որ անոնք իրենց պաշտօնին (կոչումին պիտի ըսէի եթէ լեզուս յառաջ երթար) բերմամբ, ակնբախ գիրքիրու մէջ կը գտնուին, և ուրեմն մասնաւոր լուսարձակի տակ կը մնայ անոնց կեռնքը, ուր թերութիւնները մնձ կ'երնին, եթէ իրապէս անոնք մնձ չեն արգէն: Եւ կը քըննադատենք: Ծառ կը սպասենք մեր հոգեւորականներէն և քիչ կը դանենք: Անցեալները սինիք մը կ'ըսէր . . . և կարծես թէ մեր կաւսակրօն եկեղեցականները իրենց ամուռիութեան՝ և ամուռանցեալ քահանաներն ոլ եպիսկոպոս չկարենալ ըլլալու իրենց վրե՛ժը կը լուծեն ազգէն . . . Տայց արդէն խորտուրորդ ճամբառ մը մէջ մտանք և լու է որ գուրս գոնք ատեկէ. և առանց ուրիշներու ուսերուն կոսիելու, բարձրացնենք այս եկեղեցականը, եթէ կ'որելի է, միայն իր իսկական արժանիքներուն վրայ հիմունքով: Եւ կարելի՞ է: Արդարի, Թօրգոմ Սրբազն կը հաւատայ իր կոչումին: բժախնդիր է եկեղեցիի և եկեղեցական հարցերու մասին: չի շեղիր իր սկզբունքներէն վտան անունի, դիրքի և վարկի: իրեն համար գերազան են ազգին և եկեղեցիին շահները իր անձնական շահներէն: Ամենէն առաջ կ'ուզեմ մատնանշել իր կրօնական հաւատաքը: Գիտեմ թէ անդիր օրէնքով արգիլուած է խօսիլ մարգաց հաւատաքի մասին: Բոյց հոգ չէ: Քանի եկեղեցական կը ճ անչնաք գուք, որ ամէն առառ պահանջը զգաց Սուրբ Գիրք կարգալու, ես անձնապէս երկու եկեղեցական կը ճ անչնամ այդպէս: մէկը սուրբ մըն էր որ ասրիներ առաջ վախճանեցու: միւսին մսուն ալ կը վկայեմ, հաւատացէք: Իսկ թէ ի՞նչ կ'արժէ եկեղեցական մը առանց հաւատաքի: այդ ալ տարրեր հարց:

Թօրգոմ Սրբազն անչուշտ կը հաւատայ Հայ եկեղեցւոյ միւսթեան: Բայց կը հաւատայ նուև որ այդ միւսթիւնը հիմունի սկզբունքներու վրայ, որոնք գարաւոր են և պէտք է որ յարգուին, յարգանք՝ առանց որուն միւսթիւնը չի կրնար առողջ, զօրաւոր և տեսական ըլլալ:

Հետեւած եմ իր եկեղեցական կեանքին զանգան հանգրուաններուն: — զ պիր, սարկաւագ, արեղայ, վարդապետ, եպիս-

կոպոռ, առաջնորդ, և մինչև Արքութիւնը՝ միշտ խզածիս, միշտ պարտաճանաչ, միշտ աշխատասելը և միշտ գործին հաւատացող, վանքին մէջ, առառայ և հրեկային ժամերգութիւններէն երբեք չէր բացակայիր, նայնիսկ չլուր օրերուն», բան մը՝ որ քիչ միաբանակիցներ կրնան բաւարինի, Զուր չէր որ թորգում Պատրիարք իր անունը կտակեց անորութեածում վարդապետ, իր սիրած վանքին գոյտահան և առողջաւթեան նախանձաւնդիր, չէր կրնար չժամանակիցի վանքը իր հիմներէն ցնցող երկու տափնապներուն, 1943 ին և 1956 ին Մասնակցեցաւ՝ միշտ մելոդ պատշգամին վրայ, առանց գուհեկանայու, առանց վիրաւորեալի զգացումը և վրէժի թայնը ունենալու սրտին մէջ, բայց նաև առանց շեզելու իր սկզբունքներէն, որոնք հիւսուած էին միայն ու միայն վանքի գերագոյն բարիքին շուրջ։ Հասայնմ, նոյնիսկ իր հոկտոակորդները չկորսնցուցին իրենց յարգանքը անոր հանդէպ։

Իժուսար կառավարելի չըսելու համար անկառավարելի թեմ մըն է Ամերիկան այս գաղութը, որու Առաջնորդութիւնը ստանձնած է 1966 ին ի վեր, հինգ անգամ վերընտրուելով։ Ոմանք կը չփոխեն իր փափկանկառութիւնը ռանորսչութեանն, տատամումի և նոյնիսկ տկարութեան հետ։ առկայն անոնք որոնք լու կը ճանչնան զինք, զիանն թէ այդ չէ իրտկան առթիւնը։ Պէտք չէ մոռն ու բազում և բազման կարիքները այս գաղութին։ գուրան ելած և տեղացի հայերուն մեծ և հիմնական տարրերութիւնները։ Բաւանեալ եկեղեցիներու մշտարորդաք իրականաթիւնը։ Լեզուն, որ տեղատրութեան մէջ է, աւանդութիւնները, որոնք եթէ չեն ստանակիսուիր, մոռացութեան դպրութին մէջ կը հանգչին։ Արտաքին հոգոր ու մէկ ճնշումներն ու ներքին պողոթեռները, հիներու և նորերու միջև հետզհետէ ըստլայսող խրամատը։ Մեր Եկեղեցի հնութիւնը այլ ես մշշած և ապայժմէ հաստատութեան հետ չփոթող աշանց հոգերանութիւնը, Եկեղեցւոյ կրօնական թէ աղքատին թերումի հարցը, չի դադապէս, Հայ եկեղեցական երածշտութեամբ։ Նոյն ուրը չէր որ զայն մաս-

գերանութիւնը, ոմէն զլիսէ ձայն մը հանելու մեր հոգեկառուցը, վիճելու և կը ուելու մեր անսանձ ախորժակը, որ բնազդ գարձած է այլեւաւ Հարցեր և մտահագութիւններ, բազում և բազմազան, որոնց լուծումը եթէ մասամբ անկարելի՝ գէթ հունաւորումը հնարաւոր է և պէտք է որ ըլլայ: Ինչպէս լուծել զանանք, առանձնաւորելի հարկին, ինչպէս խօսք համակրցնել մէկին և միւսին: Ինչպէս հրահրուած կիրքերը մեղմել և համերաշխութեան առաջնորդել գաղութը: Պէտք չէ մոռնալ իր բանիմաց և հմուտ այլ նուե բուռն և յախուռն նախորդներէն մէկուն ճակատագիրը որուն, աւազ, նկարագրի արտակարգ զօրութեան և այլ պատճառաներով զլացուեցաւ ժողովուրդը առաջնորդել գաղութը և ան չկրցաւ իր կրօղութիւնը ամբողջութեամբ գործածել վերջնականապէս չէզոքացուելի առաջ, ինչ որ վնասեց Հայ Եկեղեցին։

Այսուհետեւ տկուրութեան կամ թուլութեան հետ, այլ նկատել այդ՝ բազմակարիք այս գաղութը առաջնորդելու շատ օգտակար յատկութիւններէն մէկը։

Հայուսաւանեայց Եկեղեցին թորգում Սրբազնի համար անխախտելի սրբութիւն մըն է։ Վիշտ կը պատճառեն իրեն անոր անկազմակերպ վիճուկը, պատրաստած և նուիրեալ հոգեորականներու պակասը, եկեղեցական շատ մը գիրքերու չոյզութիւնը կամ անբաւրութիւնը։ Ներգործօրէն տեղեակ է անոր կարիքներուն։ Գիտէ տնօր հոգեփրկութեան որքան ազգապահպանման անվիճելի գերը և խորապէս կը հաւատայ թէ Ափիւտքը ոսքի վրայ պահող ամենահամատառը երկու սիւներէն մէկն է Եկեղեցին, միւսը ըլլայ լով լիզուն։ Որքան որ կարելի է, գիշերը ցերեկին խոռնելով, ան կը տքնի հասնիլ այդ զանազան կարիքներուն, վկայ, ի միջի այլոց, իր հրատարակած գրքոյները Մկրտչութեան, Պատկի, Արևատղալի և այլ ժամապահութեանց վերաբերեալ, Մասնաւոր կերպով կը հատաքարութիւն զայ եկեղեցական երածշտութեամբ։ Նոյն ուրը չէր որ զայն մաս-

նազէտ դարձուց կոմիտաս վարդապետի ստեղծագործութիւններուն:

Իսկ Ամերիկայի Հայ Եկեղեցին քարտէսի վրայ կը մնայ Թորգոմ Սրբազնի աշխատութեամբ և ճիզերով: Զգուրի է անոր գերը կեումենիք շարժումին մէջ: Ամերիկայի Եկեղեցիներու Ազգային Խորհուրդէն ներս իր գործոն մասնակցութիւնը ատար փաստերէն մէկն է արդէն: Ատէ զատ, Ամերիկայի Միաբնակ Եկեղեցիներու համախմբումներուն՝ մզիչ ուժերէն մէկն է ան, մեր առաջնորդարանէն ներս թէ դուրս:

Այսքան երկար գործադիր պաշտօնա վարութենէ յետոյ, անշուշտ դժգոհներու խումբ մը գոյութիւն պիտի առնէր, ըլլայ աշխարհական՝ ըլլայ Եկեղեցական դասէն: Բնական է այս, հակառակ կը անքանան պիտի թուէր: Երբ ամէն գլխի հով մը կը փշէ, և երբ գլուխները բազմաթիւ են և հովերը կը փշեն տարբեր ուղղութիւններով, Առաջնորդ մը անշուշտ թէ պիտի չտարուի հոսանքներէն: և ուրեմն՝ դժգոհներ պիտի գտնուին: Յուայի է սակայն երբ թշնամիներու կը վերտառուին անոնք:

Եւ վերջապէս, Մա՛րդը Թորգոմ Սրբազնին մէջ, որ կ'ամբողջոնայ բանաստեղծին, հոգեսրականին և մարդուն ընդելուզուած մէկտեղումով, և որ աւելի մեծ է քան իր մասնիկները, Թորգոմ Սրբազն սկզբունքային հարցերու և պայքարներու մէջ մինչև վերջ ազնիւ, շըրջանայից և խոհուն է: Անզիջողութեան պարագային իսկ փափկանկատ հակառակորդներու անդամ չեն կրնար ժխտել իր ազնուականութիւնը: Կը պայքարի առանց թշնամութեան, առանց կորսնցնելու իր հոգիի մաքրութիւնը, որովհետեւ փոքրութեան էապէս անձանօթ անձ մըն է ան: Առատաձուն է, հոգածու և համբերող:

Երեք մեծ ուսուցիչներու ազդեցութեան տակ լոյսի եկան ի ծնէ ներկայ իր չնորհները:

— Յակոբ Օշական ժաղկեցուց իր մէջ սէրը մեր գրականութեան: Տուաւ անոր ոճի գժուարահաճութիւնը: Շէն - Մանուր կը պարտի անթերի Հայերէն զրելու իր կարսղութիւնը, բան մը որ դժգախտարար ներկայախո, ազգային բարձրագոյն վարժարաններու շրջանաւարտներէն քիչեր միայն կրնան արդարացիօթէն հաւատելու:

— Շահան Պէրպէրեանի ազդեցութեան ներքե, Մարդը վայելչացաւ իր մէջ, և որուն ստորագելիներէն սմանք վերը յիշեցի: Եւ ան գարձաւ այս ազնուական ուսուցիչին արժանի և իր կարգին ազնրւական աշակերտը: Անկէ սորվեցաւ կեանքը փիլիխօսփայօթէն դիտելու և զեղեցկագէտօթը գայն ընկալելու արուեալ:

— Իսկ հոգեսրական կեանքի մէջ իր մտատիպարն էր Թորգոմ Պատրիարք, որու անունը կը կրէ առանց զայն նամացնելու, և որմէ ան սորվեցաւ բարեխառնել մեր Եկեղեցիին կրօնական և զեգային անբաժանելի երկու երեսները, մէկուն սիրոյն՝ առանց միւսը արատաւրելու: Այդ ոգին է որ զայն հեռու պահեց ապաշխարած մարդոց բաւիզային և այլամերժ նայուած քէն, և միենայն առն զինեց զայն եկեղեցամերժ և անկրօն հայերու հոգերանութեան դէմ: որովհետեւ, ուսուցիչ և աշակերտ, լաւ գիտէին թէ մեր ազգը առանց մեր Եկեղեցիին չէր կրնար գոյուածել, ինչպէս դարերու ընթացքին դիպուածի և ճակատագրի դաժան բերումներով մեր Եկեղեցիին չէր կրնար ապրիլ երբ պարպուէր իր ազգային նկարագրէն:

Նպատակս չէր Թորգոմ Սրբազնի ամբողջական անձը ներկոյացնել իր նկարագրին և գործերուն ընդմէջէն: այլ վկայութիւն մը կ'ուզէի ընել անոր անձին քանի մը երեսներու մասին զորս կը ճանչնամ մանկութենէս ի վեր:

Վատահ եղէք, նոյն վկայութիւնը պիտի ընէի թէ իսկ չըլլայի իր մտերիմը: